

ըլլալով մեր հին երևելի մարդկանց ձեռնագիրը , աս անգամ կը ներկայացը- նենք Սխիթար Վօշին ձեռնագրին նմանագրութիւնը , որուն վրայ խօսե- ցանք օրագրիս անցած թուոյն մէջ :

Եւ տախտակիս իրեք տեսակ գրերէն՝ միջինն է գրքին հասարակ գիրը . առ- ջինն է մեծ ընծայականը . վերջինն է այն մէկ տող զարմանալի շուտագիրը , որ հոն յիշատակեր ենք , և կը կարդա- ցուի , Յաղափո գաբասարանաց փոխոյ : Գրերուն ձեւին նմանութիւնը ճիշդ է , միայն յայտնի է որ գոյնը հոս աւելի սև է քան բնագրին մէջ . նմանահասն վի- մագրողն ալ է Վ . Սահան Վետի՝ Ոսֆայէլեան վարժարանին յառաջա- դէմ աշակերտներէն մէկը :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲԱՂԱԲԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

ՀԱՏՈՒԱԾ Թ .

Երբէր ' Էրայ :

Եւ ճարտարութեան երրորդ գոր- ծիքը , որ երկու համառօտ գլուխ կը բաժնենք . նախ երկրի վրայ ընդհա- նուր տեղեկութիւն մը կուտանք , ետ- քը կը խօսինք մեծ ու պզտի կալուած- ներու վրայ : — Երկիրը աշխատանքի ու ընչից հետ միանալով կը բզկէ իր ծոցէն եղն ու մեղրը , որոնցմով բոլոր աշխարհք կը կշտանայ : Եւ մէն երկրի բնութիւնը մէկ չէ . մէկը շատ մէկը քիչ բարեբեր է , մէկուն օդը ցուրտ մէկալինը տաք է , մէկը ջրաբեր մէկա- լը անջրգի է , և այլն : Եւ բնական տար- բերութեանց պատճառաւն է որ զա- նազան երկիրներուն գինը նոյն չըլլար , թէպէտ և մեծութիւննին նոյն ըլլայ . երկրորդ՝ իւրաքանչիւր երկիր իրեն պտղաբերութեանը համեմատ աշխա- տանք ու ծախք կը պահանջէ : Հար- կաւ մեծ քաղքի կամ բանուկ ճամբու

1 La terre.

մը վրայ եղած երկիրը չկրնար նոյնչափ քիչ ստակ ընել , ինչ որ կ'ընէ անմար- դաշատ ու չքանուկ տեղ մը եղած նոյն մեծութեամբ երկիրը : Հարկաւ չկրնար ըլլալ որ մէկին տեղ 30 , 40 , 50 , 60 տուող երկիրը՝ մէկին 5 , 10 , 20 տուող երկրին գինը ունենայ . վասն զի թէ որ 20 տուող երկրէն ուզենաս 40 , 50 հա- նել , անոր համեմատ աշխատանք ու ինչք պիտի թափես վրան : — Տեսե- սականք ու երկրագործք մշակելի եր- կիրներուն ընդարձակութեանը ու ա- նոնց ուրիշ հանգամանքներուն նայելով՝ զանազան անուններ դրած են անոնց . և կ'ըսուին գոյր երկրի՝ , փոքրահայն սոս- ցոածր² , մեծ կալուած³ , փոքր կալուած⁴ . մշակութեան կերպն ալ երկուքի բաժ- նած են , մեծ մշակութիւն⁵ , փոքր մշակու- թիւն⁶ : — Եւ մեծ ու փոքր կալուածը մեծ ու փոքր մշակութեան հետ պէտք չէ շփոթել . չափաւոր կամ պզտի կալուա- ծի մը վրայ ալ կրնայ մեծ մշակութիւն ըլլուիլ՝ իրեն ընդարձակութեանը հա- մեմատ : Ինչհակառակն երբոր մեծ կալուածի մը վրայ հարկաւոր եղածին չափ աշխատանք ու ծախք չըլլար , փոքր մշակութիւն կը կոչուի անիկայ . ինչ պէս Եւրոպայի մեծ կալուած ու փոքր մշակութիւն է . որ կրնար շատ աւելի կտոր բաժնուիլ , ու ըլլալ փոքր կալուած և մեծ մշակութիւն : Թէպէտ և աս ալ իրաւ է որ սովորաբար մեծ մշակու- թիւնը մեծ կալուածի վրայ կ'ըլլայ :

Ինչուան որ իւրաքանչիւր երկրի վրայ ընդարձակութեանը և արգաւանգու- թեանը համեմատ աշխատանք ու ինչք չգործածես , երկիր մը ինքիւրմէն չկր- նար պտղաբեր ըլլալ : Ինչ է պատճա- ւը որ Վաղղիոյ պէս տէրութեան մը մէջ դեռ անբաւ երկիր կայ անբեր ա- մայի . ինչու Եւրոպայի պէս գեղեցիկ երկրի մը տակ անապատէն քիչ տար- բերութիւն ունեցող դաշտեր ու ձորեր կը տեսնէ ճամբորդը : Եւ այց ինչ կը զարմանաս ասոնց վրայ . միտքդ բեր

1 Fonds de terre. 4 Petite propriété.
2 Propriété foncière. 5 Grande culture.
3 Grande propriété. 6 Petite culture.

ան երկիրը որ ատեն մը դրախտի պէս զարգարուած էր, և հիմա Միքիկէի աւազուտներէն բոլորովին տարբերութիւն չէր ունենար՝ թէ որ բարերար բնութիւնը միշտ կտոր մը անուշ աչքով նայած չըլլար ան գեղեցիկ բլուրներուն, ան գուարթ լճափներուն, ան սարարտ դաշտերուն և ան սքանչելի հովիտներուն վրայ, որոնք Հայաստանի չորս դին պատած են: Սիւթէ մեր նախնեաց ժամանակն ալ նոյն Հայաստանը չէր, որ ան ատենուան բազմամարդ Հայաստանին միլիոնաւոր ժողովուրդը կերակրելէն ետեւ, օտար ազգաց ալ իր բարիքը կը սփռէր. նոյն Հայաստանն էր, բայց ոչ նոյն Հայերն էին, թէ որ կրներէն ազգայինք աս խօսքիս: — Հիմա որ Վաղղիոյ մէջ աս տարի փետրուարի 24ին պատահած խռովութեան պատճառաւ շատ գործատուներ գոցուեցան և խիստ շատ գործաւորներ դուրս մնացին, տէրութիւնը զանոնք զբաղեցրնելու, և միանգամայն Վաղղիոյ օգտակար բան մը ընելու համար, կ'ուզէ բոլոր իր տէրութեանը մէջ եղած պարապ երկիրները մշակել սալ նոյն աշխատաւորաց, և ասով նաև հիմակուան խեղճութեան դիմացը առնել: Տէրութիւնը արտաքին ու ներքին անբաւ ուրիշ գործոց զբաղած ըլլալով, կարելի է թէ մէկէն չյաջողի աս բանիս գործադրութիւնը. բայց օգտակարութեանը վրայ ո՞վ կրնայ տարակուսիլ:

Հ. Տ. Թ

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՆՔԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ Բ.

Մշտմանդի գրեթե ամբողջը, հետք գոյացած ուրիշ նիւթերը, Բեբեշային չեբերը: — Մշտմանդի գոյացուեանը վրայ եղած կարծիքները: — Մշտի և Պրազիլի մէջ աւազմանդ գոյանալը: — Ուրալ լեռը և Սուլանայի մէջ աղանդի գրեթե ամբողջը:

Վրտ տարի առաջ կը կարծէին թէ աղանանդը միայն այրեցած գօտիին տակ կը գտնուի՝ ինչուան տամբութիւն աստիճան երկու կողմէն հեռաւորութեամբ, այսինքն Միսիա և հարաւային Միքիկէ: Մշտի մէջ կողքոնտա, Սիլափուր և Պենկալայի սահմանները շատ առատ գտնուեցաւ, մանաւանդ Հնդկաստանի հարաւային մասին մէջ տեղուանքը, Սալաքքա թերակղզիին մէջ, Պունէոյ կղզիին մէջ, և Պրազիլ Սերոտոֆրիոյ ըսուած ձորերը որ լեռներու մէջ են, և ուրիշ տեղեր: Սարուպայի այլ և այլ թանգարաններուն հաւաքմանցը մէջ կը տեսնուի որ Պրազիլեան աղանանդին բուն ծնծոցն՝ է երկաթի սև թթուակը:

Մշտմանդի պարուտակը՝ կ'երևնայ թէ երկրագէտներուն նշաձև ըսածն է:

Կը կարծուի թէ Հնդկաստան կարծրացած և ժանգային հող դարձած խիճերու մէջ կը գտնուի աղանանդը՝ կոտրտած բիւրեղի ձևով: Սրիտանեան թանգարանին մէջ կան հեղեղական ժայռերու կտորներ՝ արևելեան Հրնդկաստանէն և Պրազիլէն բերուած, որոնց մէջ աղանանդ կը գտնուի: Հելլանտ քաջ հանքաբանը աղանանդ մը ունի պարուտակովը հանդերձ: Մալին ըսածին նայելով՝ Պրազիլի մէջ ա-

1 Հանքին ելած տեղը, վրայի կեղևը:
2 Չոր: